

**ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ  
ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ  
Օգոստոս 2020**

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցության, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Հաստատության հետ գործակցաբար, կազմակերպած Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը տեղի պիտի ունենայ Օգոստոս 3-19: Քննութիւնները՝ Օգոստոս 19ին: Ժամանում՝ Օգոստոս 2ին, մեկնում՝ Օգոստոս 20ին: Դիմումի ժամկէտ՝ Յունիս 15:

Դասընթացքը ունի չորս մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմներ: Դասերը տեղի կ'ունենան Երկուշաբթիէ Շաբաթ, օրը հինգ պահ՝ առաւօտեան: Դասընթացքի տեւողութիւնը ուսուցողական 65 ժամով կը սահմանուի: Դասերու ներկայութիւնը ՊԱՐՏԱԴԻՐ է: Մասնակցութեան համար պահանջուած նուազագոյն տարիքն է 18:

Դիմումները պետք է կատարուին ԱՆՉԱՄԲ եւ ԳՐԱԲՈՐ, նշելով միշտ ՀԵՌԱԽՕՍԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (EM) հասցէ մը: Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային այլեւայլ ձեռնարկներ: ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՆ, կէսօրէ վերջերը, ԶՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱԲԱՆԴՈՒԻՆ նաեւ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ ԴԱՍԵՐ:

**Արձանագրութեան սակն է՝ 850 €** կամ համապատասխանը՝ տարարժոյթով ըստ օրուան սակին: Այս գումարին 600 Եւրոյի բաժինը պետք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 31: Այս կանխավճարը պետք է կատարուի դասընթացքի ընդունուելէն սկսեալ 15 օրուան ընթացքին, այլապէս չ'երաշխաւորուիր արձանագրութեան եւ սենեակի ապահովումը: 31 Մարտէն վերջ, իբրեւ կանխավճար, պետք է դրկուի 990 Եւրոյ մինչեւ ՅՈՒՆԻՍԻ 15ը, որ արձանագրութեան համար վերջին պայմանաժամն է: Արձանագրութեան մնացեալ մասը ՊԵՏՔ Է ՎՃԱՐՈՒԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՍՈՒՏՔԻ ՕՐԸ: ՎԱՐԿԱԹՂԹՎՅԻՆ վճար (Credit card) չ'ընդունուիր: 10% զեղչ մը կը կատարուի անոնց՝ որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնոդը, քոյր, եղբայր, կողակից): **ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՞Չ ՄԷՎ ՊԱՐԱԳՎՅԻ ԿԸ ՓՈՒՏՈՒԻ ԵՒ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՉՈՒԻՐ:** Դրամատնային փոխանցումով (bank transfer) վճարելու համար, գրանցում կատարելէ վերջ՝ քարտուղարական կազմը պիտի դրկէ Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները (հաշուի թիւ, IBAN եւլն.): **Դրամատնային բոլոր ծախսերը** դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն՝ Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած՝ խոհանոցային յարմարութիւններով: Օգոստոս 2-19 ներառեալ՝ ամբողջ շրջանին համար, **բնակութեան սակն է՝**

- ✓ 1090 € առանձին սենեակի համար
- ✓ 990 € անձ գլուխ երկու հոգինոց փոքր յարկաբաժինի համար

Երկու պարագային ալ՝ լոգարանային եւ զովասարքային յարմարութիւններով օժտուած: Երկու հոգինոց փոքր յարկաբաժինի մէջ ամէն յարմարութեամբ օժտուած փոքր խոհանոց կը գտնուի: Այս գումարին մէջ կը մտնէ նաեւ Վենետիկի զբօսաշրջիկներէն պահանջուած բնակութեան տուրքը ըստ Վենետիկի քաղաքապետարանի օրէքին:

Բնակութեան վճարը, տուեալ ժամանակաշրջանի ընթացքին, ենթակայ չէ օրական հաշուարկումի: **Անոնք որ կը խորհին նշեալ թուականներէն աւելի առաջ ժամանել կամ յետոյ մեկնիլ, պետք է իրենք հոգան իրենց բնակութեան յարմարութիւնը այդ օրերուն համար:**

Յաւելեալ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԿԱՄԱՐ ԵՂԿԻՐ մը ուղարկել հետեւեալ հասցէին՝ [info@padus-araxes.com](mailto:info@padus-araxes.com); ի հարկին կարելի է նաեւ դիմել՝ [benedettacon@gmail.com](mailto:benedettacon@gmail.com) կամ հեռաձայնել նաեւ What's Appով բջիջայնի հետեւեալ թիւին՝ +39.379.1330687, Երկուշաբթի եւ Հինգշաբթի առաւօտները ժամը 10:30-13:00 (ԻՏԱԼԻՈՅ ԺԱՄՈՎ): Եթէ կարելի չըլլայ անմիջապէս կապ հաստատել, կարճ ահողորդում մը դրկել վերոյիշեալ թիւին: **Լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը:**